

## ԻՄԱՍՏԱՍԻՐԸԿԵՐ

### ԻՄԱՍՏ ԵՒ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԻՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԻՄԱՍՏԸ  
ԵՎ  
ԻՄԱՍՏԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ

•

**ՍԻՐԱՆԻ** անցեալ թիւին մէջ առած էինք հանգուցեալին ինքնակենսագրութիւնը: Էնքնակենսագրութեան զիւր զած էին իր Խռուսադէմ ձգոծ ձեռապիւնեւուն մէջէն: Այս թիւով նոյն ձեռապիւնեւէն կը իշատարակենք վերօյիշալ յօդուածք, ունենալով միամիտ յօյսը ու ան ասկէ առաջ չէ իշատարակուած:

ԽՄԲ.

**Ի**րականութիւն մըն ենք, որ կ'ապրինք իրականութեան մը մէջ: Կը կարծենք սովորաբար թէ մեր ըգգայարանքներուն տարրականորէն մեզի ճանչցուցածէն միայն բաղկացած է այս վերջինը, Զահերէն, Գոյներէն, Զայներէն ևայլն, զորս զգայութիւններ կ'անուանէ հոգեբանութիւնը: Բայց փոքր անդրագարձում մը այն բանին զոր մեր չուրջի իշականութիւնը կը կոչենք, ցոյց պիտի տայ մեզի թէ իրապէս ան շատ աւելին է քան գումարը այդ նիւթական տարրերուն զոր կը զգանք անկէ: Այդ տարրերը կան անչուշտ մեր չուրջի աշխարհին մէջ, մեր «Տիեզերք» կոչածին մէջ, բայց անոնց վրայ աւելցուած գեռ մեծ և կարեոր բաժին մը կայ որ մեզմէ կը դրուի անոնց վրայ և որ անոնց մեր հագցուցած «իմաստներ» էն, մեր անոնց տուած նշանակութենէն ու արժէքէն կը բազկանայ: Մեր տեսած «Տիեզերքը», այն իրականութիւնը որուն մէջ

կ'ապրինք, կը գործենք, էապէս իմաստուած ու յաճախ ատով զանազան արժէքներով արժեկորուած, մեկնուած ամբողջ մընէ: Այդ մեկնութիւնը շատ անգամ այնքան սովորական ու բնական դարձած մեզի որ չենք անդրագառնար անոր գոյութեանը բայց կայ ան:

Արդ, ի՞նչ բանի մէջ կը կայանայ այդ իմաստ ըսոււած բանը որ կուտանք իրերուն, որով կ'արժեկորենք, կը մեկնենք զանոնք: Ի՞նչպէս կ'աւելցնենք այդ սիմաստը՝ իրերուն որով կը հարստացնենք մեր զգայարանական տառեալները, որով յաճախ այլակերպուած կը տեսնենք իրերը: Այդ իմաստաւորումը միւսներէն տարրեր բնութեամբ բայց իր կարգին մեր «Տիեզերքը», մեր պիտականութիւնը կազմող երեսյթներէն մին է: Եթէ արդպէս՝ ճշմարտօրէն ի՞նչ աստիճանով եռութիւն և իշականութիւն կայ այդ իմաստին մէջ ինքնին:

Այս հարցերուն մօտենալ պիտի փորձն յետագայ էջերը: Աւրիշ բառերով ու քինիք բացատրութեամբ՝ իմաստին էաբանութիւնը (ontologie) կամ երեսութաբանութիւնը (phénoménologie) ընել: Շատ համառոտակի անշուշտ, որովհետո հարցը ընդույնուած՝ իր մէջ ամբողջ փիլիսոփայութիւնը պիտի ընդգրկեր թերես:

Քանի մը շատ սովորական իրողութիւններ, նախ:

Կը լսեմ մօտակայ փողոցէն ձայն մը. կ'ըսեմ օրնքնաշարժի ձայն: Ֆիզիքականորէն, լոկ ականջով, ձայն մըն է լսածու Բայց անդիտակցութեան, գաղափարաներու զուգորդութեան մը ինձի տուած վարժութեան հետեւանքով մեկնութիւն մը կը կցիմ անօր, ու հոգեբանօրէն կը լսեմ իրաւցնէ ինքնաշարժի ձայն: Այսպէս-դարձեալ քովի

տախրական նիւթերը ու բոլորամասնեայ կրուրեան մը եւ բարձր ոգլուլ դաստիարակուրեան մը բարիք տալով նզիպտահայ սերունդներու: Նիւթական դժուարութիւնները դժբախտաբար արգելէ կ'ըլլան վարժարանի յարտեւման եւ 1934ին նահան Պետական կը մեկնի երուսալմ, Գուեակեան պատրիարքի երաւերով այն տեղի ժառանգաւորաց Հնծայարանին մէջ սամննելու իմաստափուրան դասախոսութիւնը: Այս

շշանին Շ. Պետական կ'ունենայ արուեստագիտական մարզին մէջ եւս բեղուն գործուներիւն, կը յօրինէ հայ երաժշտուրեան և պարարուեսի երկեր, կուտայ հայ երաժշտուրեան նուիրուած համերգներ որոնէ կը զննեն նշանակելի յաջողութիւն նախշնելով հայ արժեկները: 10 տարի երաւաղին մեալէ վերջ 1944ին կ'անցնի Անրիիխան Դոյրեկաներ ուր իմաստափրական դասախոսի ամպիոնը կը գրաւէ: Օ. Մ.

անենեակէս մէկը կը խօսի . ականջո թրթռատցումներ միայն կ'ընդունի բայց ևս կը լսեմ այսինչ անձին խօսքը — ձայնը :

Իմաստի տըւչութեան տարրական երեւոյթներ են ասոնք արդէն : Ինչ որ ականջս կուտայ ինձի մտքու կողմէ անզիտակցօրէն հատարուած համագրութեամբ մը կը հարստացուի նշանակութիւնով մը ու հիմա ըմբռնած իրականութիւնս այդ աւելցուածին բաժինովը կայ իր իրականութիւն :

Այսպէս արտաքին աշխարհս կոչուող իրականութիւնը հարուստ է զգայութիւններուս ինձի տուածէն շատ աւելիով ու իր այդպիսին է որ «Ճանօթ աշխարհս» է : — Ու շատ տարօրինակ, նոյնիսկ անձկութիւնն պատճառով իրականութեան մը զիմաց պիտի զգայինք ինքինքնիս եթէ հոգեբանական տարրագրութեան ճիգով մը կամ հոգեկան ինչ ինչ հիւանդութիւններու հետեանքով մէր Ճանօթ իրերու, օրինակի համար ճանչուոր գէմքերու վրայէն, պակսեցնէին այդ մէկնութիւնն աւելցուած բաժինը, զանոնք իր զուտ զգայական տուեալ առնելու համար : Այսպէս պիտի սարսափէինք եթէ ամէն օր մէր կողմէ տեսնուած գէմքի մը նայէինք յանկարծ իր ոչ ճանչուորի», որովհետեւ այդպիս մէր հիմա տեսած պատկերին և մէր վարժութեամբ տեսածին մէջ անսպասելի ու կարեռ տարրերութիւն մը պիտի գտնէինք :

Մէկնութեան, իմաստաւորման յատկանշական երեսովներ են զարձեալ անոնք՝ որոնցմով լուսնին մէջ կրնանք գէմք մը որոշել, կամ ամափերուն մէջ կենդանական ձեւեր տեսնել : Դարձեալ իր ինչ ինչ հանելուկ պատկերներուն մէջ թաքուն դրուած ժարդկային կամ կենդանական կերպարանքը կը յաջողինք գտնել : — Քառակուսիի մը մէջ եթէ ներգծենք ուրիշ քառակուսի մը և երկուքին անկիւնները իրարու կապենք զիծերով, յառաջ եկած ձեւը կրնանք մէկնելու ու տեսնելու ըստ կամս իր վոքը քառակուսիով խորութիւն մը նիրկայացնող և կամ ընդհակառակը նոյն այդ քառակուսիով իր տաշուած թանկագին քարի մը երեսակներուն պիս առաջակարկառ ձեւ մը պատկերող :

Այս վերջին իրողութիւնները անշուշտ մեկնութեան խաղեր են, բայց իրենց մէջ ի գործ գրուած մտային պրոցեսը նոյն է

անոր հետ, որով մեզ չըջապատող իրերը իրենց քովիններէն անջատ առարկաները կը տեսնենք ու կը ճանչնանք, ու կ'անուանենք, հակառակ որ իրենց զիծերն ու գոյները մօտ են ու կը խառնուեն երբեմն իրենց չուրջի առարկաներուն զիծերուն ու գոյներուն : Նոյն այդ մտային պրոցեսով է դարձեալ որ աշքին փոքր տրուած առարկայ մը կը խորհինք իրը մեծ, անզիտակցօրէն իր հեռաւորութեամբ բացատրելով իր փոքրութիւնը :

Մեր ուսումնասութիւննեան նիւթը իր ներկայացուցած այլազան երեսներուն մէջ զրած ըլլալու համար պիտի որոշենք իրմաստի տըւչութեան տարրեր քանի մը պարագաներ :

ա) Կայ նախ այն ուր իմաստը զգայարանական տուեալին յարակցեալ է միայն, զարդարաց զուզորդութեան յայտնի երեւոյրով : Սա ձայնը յաճախ լսած ենք սազանգակէն հնչուած : այդ ձայնը մէր մրտաքին մէջ զուզորդուած է այդ զանգակի պատկերին . հիմա երբ ձայնը միայն կը լսենք, մէր մտքին մէջ կուզայ զանգակը ու չենք չոեր այդ ձայնը իրը որևէ ձայն, այլ այսինչ — զանգակին — ձայնը» : Արտաքին աշխարհի իրերը կը ճանչնանք ընդհանրապէս այսպիսի իմաստաւորումով մը : Այդ իրերէն ունեցած մէր նախկին փորձառութեան այլազան պատկերները այդ իրերուն ներկայիս մէզի տուած զգայութիւններուն առթիւ կ'արթննան մէր զիտակցութեան մէջ ու անոնցմով ամբողջացած «կը տեսնենք» հիմա այդ իրերը, իր «Ճանօթ» իրեր զանոնք առնելով, կ'ըսենք «կը ճանչնանք» զանոնք : Յայտնի է որ հոս իմաստը տուեալ զգայութեան վրայ զիտակցութեան կողմէ կցուած է, անոր յարակցուած է միայն, յարակցութիւն՝ որ կ'արդարանայ անով որ աւելցուածը նախկին փորձառութիւններու մէջ յաճախ անոր հետ զգացուած է որուն վրայ կ'աւելնայ իր պատկեր հիմա, ու զիտենք թէ այս նոր անզամուն ալ մէր զգայարանական հետազոտութիւնը եթէ առաջ տանէինք վերստին պիտի գտնուէր անոր հետ :

բ) Բայց կայ իմաստաւորման երկրորդ պարագայ մը զօր կարելի է կոչել արտերեալ իմաստի պարագան ուր երեսոյթը

աւելի բարդ է և յառաջացած հարցերը  
աւելի խորունկ կ'երևան :

Զանազան գիծեր ահա, տարրեր ուղ-  
ղութիւններով, տարրեր ձեւերով շատ մօ-  
տէն զիտուած՝ զանազան ու որևէ գիծեր  
են անոնք : Բայց հեռանանք քիչ մը, կը  
տեսնենք որ զարդագծութիւն մը կը կազ-  
մին անոնք : Չէինք տեսներ այդ՝ երր մօ-  
տէն կը զիտէինք, որովհետեւ այդ գիրքին  
չէինք կրնար ըմբռնել այն միակ կարգը որ  
կար անոնց մէջ . հիմա գտանք կարգը ու  
զարդի այդ իմաստը կուտանք անոնց ամ-  
բողջութեան, անոնց իւրաքանչիւրը միւս-  
ներուն հետ իր յարաբերութեանցը մէջ  
տեսնելով, ըմբռնելով : Հոս զարդի մը իւ-  
մաստը դուրս բերենի գիծերու բազմութե-  
նէն, որուն մէջ այդ իմաստը կար նախա-  
պէս ի կարողութեան : — Զանազան բառեր  
դարձեալ, բայց առաջին ընթերցումով մը  
չենք ըմբռներ այն նախագասութիւնը որ  
կը կազմեն անոնք իրապէս . երկրորդ ըն-  
թերցում մը մեզ կարող կ'ընէ դուրս բե-  
րելու այն միակ իմաստ որուն մէջ կուզան  
ձուլուիլ անջատ բառերուն անջատ նշանա-  
կութիւնները : — Աւ զարձեալ ձայներ,  
յաջորդական, երբ իրենց կազմած մեղեղին  
շատ պարզ չէ, երաժշտութեան անվարժ  
լսողութիւն մը չի կրնար ըմբռնել անոնց  
մէջ գոյ ու անոնցմով կազմուած երաժշ-  
տական իմաստը, եղանակը : Այդ եղանակը  
կար սակայն այդ ձայններուն մէջ : Միայն  
թէ չէր բաւեր ձայնները լսել, հարկ էր  
ըմբռնել միւնոյն ատեն անոնց յարաբերու-  
թիւնները . ու մէյ մը որ կը խորհինք զա-  
նոնք իրենց կազմած միւսնեան մէջ, կը  
թափանցենք ձայններուն մէջ թաքուն ե-  
րաժշտական իմաստին . կրնանք ըսկե՝  
դուրս կը բերենք իրենց մէջ ի կարողու-  
թեան գոյ ու իրազործուելու համար երա-  
ժշտական իմացողութեան մը սպասող ի-  
մաստը :

Այս բոլոր պարագաներուն մէջ իմաստը  
կուզայ ոչ թէ զաղափարներու գուզորդու-  
թեամբ կցուիլ տուեալին (ինչպէս այդ կ'ըլ-  
լար յարակցեալ իմաստի պարագային), այլ  
իմաստը յարաբերութիւններ ըմբռնող, միւ-  
սներուն մտածող մտքի մը կազմէ գուրս կը  
բերուի զգայարանական տուեալներու ամ-  
բողջին, տուեալներ՝ որոնք մասներ էին մի-  
այն ի բնէ իմաստաւորեալ ամբողջի մը :

Կ'ըսենք, հետեաբար, հոս կայ արտաքիւեալ  
իմաստ մը :

զ) Փրբորդ պարագայի մը մէջ իմաստը,  
այսպէս ըսկենք, կը մցուի տուեալին մէջ:  
Քառակուսիի մը մէջ ներգծեալ փոքր քա-  
ռակուսիին, լուսնին իրը մարդկային դէմք  
ամպերուն մէջ կենդանական կամ մարդ-  
կային կերպարանք մը տեսնուելու պարա-  
գաներուն մէջ այսպէս է : Արտաքերեալ ի-  
մասի պարագային՝ տուեալ տարրերու  
կարգաւորումը նախագոյ իմաստի մը հա-  
մեմատ տրուած էր կարգաւորեալ իմացա-  
կանութեան մը կողմէ, ուստի զիտող միտ-  
քին կը պարտադրուէր մէծ չափով իր հա-  
նելիք իմաստը : Հոս տուեալ տարրերը ինք-  
նին այսպէս իրենց ամրողջով աստիճան մը  
անտարբեր են, չէզոք են . իմաստի տըւ-  
չութեան նախաձեռնութիւնը մէծ մասմբ  
կը պատկանի զիրենք նկատող իմացակա-  
նութեան որ այդ ինքնին անտարբեր, աս-  
տիճան մը անկապակից իրերու, տարրերուն  
մէջ իր խորքէն անոնց վրայ ցոլացուած  
իմաստ մը կը զնէ որուն կրօղը կը զառնան  
այս անգամ այդ տուեալ տարրերը : Այս-  
պէս, վերև տրուած օրինակին մէջ քառա-  
կուսիները ասարկայապէս նոյն մակարդա-  
կին վրայ են, բայց ըստ կամ կրնանք մէծ  
կտմ փոքր քառակուսին առաջ կամ ետ  
տեսնել և փոխել այսպէս տուեալին կար-  
գը, որով և իմաստը : Պատմաբաննը անց-  
եալը հասկնալ ջանացած ու ատով վերա-  
կառուցած ատեն, կարենութեան ինքնին  
նոյն մակարդակի մը վրայ զրուած դէպ-  
քերուն իր ըմբռնումին համաձայն տարրեր  
արժէքներ կուտայ ու այսպէս իր խորքէն  
մեկնութիւն մը կը բերէ անցեալին, զայն  
աստիճան մը կը յօրինէ : Ասոր համար է որ  
տարրեր պատմաբաններ նոյն իրողութիւն-  
ներով տարրեր պատմութիւններ կը կա-  
ռուցանեն :

Այս օրինակներուն մէջ իմաստը կամ  
նշանակութիւնը իրերը զիտողին, տրուած  
տարրերը նկատողին, առարկայական իրո-  
ղութիւնները խորհողին կողմէ յղացուած  
է և կերպով մը ցոլարձտկուած՝ այդ ի-  
մաստին ինքնին առաւել կամ նոււազ ան-  
տարբեր այս տարրերուն վրայ կամ իրո-  
ղութիւններուն մէջ, ինչպէս քանդակա-  
գործ իր ներքին տեսիլքին հանդէպ ինք-  
նին անտարբեր կրաւորական կաւին կու-

այդ տեսիլքին համապատասխան կերպարանք մը, ուստի իմաստաւորման այս երրորդ պարագան պիտի կրնանք կոչել ներմուծեալ իմաստի պարագայ:

Եսիս քան մեր նկատողութիւններուն մէջ մեր աւելի յառաջնալը պէտք է համառօտակի վերլուծենք այն գործելակերպը, պրոցեսը որ իմաստաւորող միտքինն է այս երեք պարագաներուն մէջ:

1) Այսինքն յարակցեալ իմաստի պարագային, տրուած զգայութիւններուն՝ միտքը կը կցէ նախապէս նման զգայութիւններու աստեն իր ստացած յարակից զգայութիւններէն իր յիշողութեան մէջ մնացած պատկերները ու վարմութիւնքի ձըգտումները: Իրաւ է իր այս վերջիններուն համապատասխան զգայութիւնները հիմա տրուած չեն իրեն, բայց զաղափարներու զուգորդութեամբ, ըստնք, հիմա, ներկային մէջ տրուած զգայութիւննը կը կանչէ այդ միւսներէն մնացած պատկերները և վարուելակերպի ձգտումները ու միտքը անոնցմով ամբողջացած կը խորհի այժմու տուեալը: Վերստին նկատենք մեր տուած օրինակը: Աս տեսակ ձայնը շատ անգամ այսինչ անձէն լսած եմ. հիմա հեռածայնի գծին միւս ծայրն է, չեմ տեսներ այդ անձը: Կը լսեմ միայն ձայնը. բայց այս վերջինը միտքիս մէջ կ'արթնցնէ զաղափարներու զուգորդութեամբ այդ անձին պատկերը և ես կը ճանչնամ այդ ձայնը անոր հետ մտածելով այդ անձը ու կը լսեմ այդ ձայնը իրը իր-ձայնը: Իմ փորձառութեամբս զիտեմ և վստահաբար թէ այդ ձայնին իթէ հետեւիմ անոր յառաջ եկած տեղը պիտի զտնեմ այդ անձը, ու այս է որ կը հիմնէ ճշմարտութիւննը իմ այդ ձայնին տուած մեկնութեանս:

Այսպէսով է որ արտաքին աշխարհէն ստացած զգայութիւններուս առթիւ, որոնք անկէ քիչ մը բան միայն կուտան ինձի, ամէն վայրկեան այդ արտաքին աշխարհը շատ աւելի ամբողջապէս կը կարծեմ տեսնել: Իրապէս կը տեսնեմ զայն ոչ միայն իմ ներկայի զգայութիւններովս այլ նաև ու նոյնիսկ առաւելապէս՝ իմ բոլոր անոնց կապուած անցեալի զգայութիւններովս՝ որոնց իմ մէջս ձգած պատկերները, զաղափարները, վարմունքի ձգտումները կ'ու-

գեկուուին գաղափարներու զուգորդութեամբ ներկայիս տրուած զգայութիւններուս առթիւ: Անցեալին, զաղափարներու զուգորդութեամբ ներկան ամբողջացնելը հետեաբար գլխաւոր պրոցեսն է յարակցեալ իմաստով իմաստաւորման պարագային:

2) Աւելի բարդ է անշուշտ մտքին գործելակերպը արտաքերեալ իմաստի պարագային, երբ տուեալ տարրերու ամբողջութեան մը մէջ հոն նախապէս գրուած իմաստ մը գուրս կը բերենք, կ'ըմբռնենք.

Կարգաւորող սկզբունք մը — կեանք կամ Միտք — կարգ գրած է սկզբնաւոկէս՝ նիւթեկան տարրերու մէջ. մարմին գործարանաւորութիւնը կազմող մասներուն, արձակ խօսքի մը կամ քերթուածի մը բառերուն, եղանակի մը ձայններուն, չէնքի մը զանգուածներուն ու գիծերուն, անդրիի մը կամ նկարի մը ձեւերուն կամ գոյններուն մէջ: Այս բոլորին մէջ զայութիւն ունեցող իմաստը այդ կարգէն խկ կ'ելլէ, կը նոյնայ յաճախ նոյնիսկ այդ կարգին հետ: Այդ բոլորին մէջ իմաստը բռնել զանցնք բաղկացնող տարրերը ասոնց տիրապետող միակ կարգին մէջ հանելով ու ըմբռնելով կրնալ լլլալ: Եթէ այդ տարրերը — մարմին մասներ, բառեր, ձայներ, գիծեր, ձեւեր կամ գոյներ — զատ զատ միայն տեսնենք, իրարմէ անջատ մտածենք, անոնցմով շինուած ամբողջները խմաստ չեն ունենար: Խկ եթէ զանցնք յաջողինք ըմբռնել զիւրենք գործարանաւորող, զիրենք շարադասող ու միաւորող կարգին մէջ որուն Օրէնքին տակ խկ խմբուած են անոնք, այն տաեն իրենցմով շինուած ամբողջները պիտի հասնինք հասկնալու իրը զործարանաւորութիւն, զրական կտոր, եղանակ, չէնք, անդրի կամ նկար: Որովհեան այդ տարրերը իրենք ալ այդպէսով ու այդպէսով միայն իմաստ պիտի առնեն: Արդ, ի՞նչպէս կը հասնինք ըմբռնելու այդ կարգի ամբողջներ:

Յայտնի է որ անոնք ամէնքը, այս կամ այն կերպով իրը ի կարողութեան կարգաւորեալ ամբողջ կամ իրը գաղափար նախապէս եղած են զիրենք յառաջ բերող, ստեղծող կեանքին կամ ստեղծող մաքին մէջ: Այդ յայտնի կամ խորհրդաւոր Միտքը, ըստ այդ իցեմի, կարգաւորած էր զիրենք բաղկացնող տարրերը, ու այդ

պատճառով է որ այդ տարրերը յարաբերութիւններ կը ներկայացնեն, որով և կարգի մը մէջ կան: Ատեղծագործական պրոցես idéeին, յլացեալ ամբողջէն զացած է այդ idéeն իրազործելու միջոցը տուող նիւթեքէն տարրերուն:

Քերթուածէն ասած անոր ծնունդ Թը-  
լող իձեական տրամագրութիւնը տեսակ  
մը հոգեկան սազմը եղած է քերթուոյին մէջ  
որմէ հետզհետէ բզիսած են ու չարուած  
բառերը մարմին տալով քերթուածին։ Կա-  
րելի է ըստ թէ հոս մասերէն ասած ամ-  
բողջը եղած է, թէ և իրազործուած երկին  
մէջ յայտ եկող ամբողջէն տարրեր բնու-  
թեամբ ամբողջ մը։

Քերթուածի պարագային մէջ քերթուը  
այդ ամբողջէն գացած է մասերուն, մինչ-  
դեռ մենք հիմա մասերէն միայն կրնանք  
երթալ ամբողջին։ Պիտի առնենք, հետե-  
բար, քերթողին ճամբան հակառակ ուզ-  
գութեամբ։ Ընթերցողը, այսինքն իմանալ  
ուզողը պիտի մէկնի տարրերէն (հոս՝ բա-  
ռերէն), զանոնք տիրտափետող կարգին ու  
անոր յայտ բերած քերթուածի գերազոյն  
իմաստին բարձրանալու համար։ Ուրեմն  
ինքնին արդէն կարգ մը ունեցող, իմաստ  
մը կրող որևէ իրականութիւն արտաքե-  
րելու համար անհրաժեշտ է այդ իմաստը  
լիրենց մէջ կրող այդ տարրերը նախըզ-  
գալ կամ ըմբռնել։ Կործարանաւորու-  
թեան մը զրութիւնը չենք կրնար հասկնալ  
առանց բջիջները, հիւսկէնները ու անոնց  
մէ չինուած տարրական կինոսաբանական  
կազմութիւնները ճանչնալու։ Քերթուած  
մը չենք կրնար ըմբռնել առանց զայն կազ-  
մող բառերը հասկնալու, ու եղանակ մը  
չենք կրնար երաժշտապէս մտածել առանց  
լսելու զայն բաղկացնող ճայները։ Բայց  
այդ տարրերուն միայն ըմբռնումին մէջ  
եթէ մնանք, անշուշտ ոչինչ կը հասկնանք  
բուն գործարանաւորութիւնէն, քերթուածէն  
կամ եղանակէն։ Զի բաւեր լեզու մը զիտ-  
նալ անով գրուած գրական կտորները հաս-  
կընալու, ու խուլ չըլլալը չի բաւեր երա-  
ժշտութիւն ըմբռնելու համար։ Երկրորդ  
գործողութեամբ մը այս անգամ անհրա-  
ժեշտ է ուրեմն բարձրանալ, այդ տարրերը  
իրարու կապող յարաբերութիւններու ըմ-  
բռնումին։ բչիչներէն և հիւսկէններէն  
երթալ անոնց կազմախօսական յարաբերու-

թենէն յառաջացող գործարաններուն, առանցմէ ոչ մարմին մեծ պաշտօններ իրաւգործող կազմաձներուն, բասերէն անոնց կապակցութեամբ կազմուող նախագառութիւններուն. ձայներէն՝ ձայներու յարաբիրութեամբ ծնունդ առնող երաժշտական նախագառութիւններուն: Բայց այս ընթացքով պիտի գտնենք որ տարրագոյն տուեալներ կապող յարաբերութիւնները իրենց կարգին զիրենք ընդգրկող աւելի ընդարձակ դրութիւններու մէջ կը մտնեն ու ասոնք ալ գեն աւելի ընդգրածակ դրութիւններու մէջ:

Յարաբերութիւնները տեսնող միաքը  
— ու Միտք մը միայն յարաբերութիւններ  
կրնայ սեսնել — հարկ է սատիճանաբար  
կատարէ այս վերելքը, խօսաբհագոյն դը-  
րութիւններէն մինչև բարձրագոյնները հաս-  
նելու համար իւրաքանչիւր պարագայի մէջ  
մինչև զանոնք ամէնքը ընդգրկող ամբող-  
ջական զրութեան Այդ կէտին վրայ պիտի  
գտնէ իր հասկնալիք իրականութեան ի-  
մասուր:

Յարաբերութիւններու ճանաչման այս  
գործոցութիւնը պիտի լրանայ ըմբռնած ամ-  
բողջին լոյսովը մասերը իրենց գերին մէջ  
հասկնալու, զերագնահատելու գործոցու-  
թեամբ, որուն մեկնութիւն կ'ըսենք: Տամէ  
մը ամբողջ տեսնելէ զերջ կրնանք մեր զեր-  
ջին խօսքը՝ ըսի անոր զերակատարներու  
նկարագրին ու անոր զանազան փուլերուն  
նշանակութեան մասին: Կամ շէնք մը ամ-  
բողջ ըմբռնելէ զերջ անոր զանազան մա-  
սերուն ներկայացուցած ձեւերուն գեղա-  
գիտական զերին բուն հասկացողութիւնը  
կրնանք ունենալ: Աւրեմն եթէ մասերէն  
պէտք է մեկնիլ զանազան տատիճանի յա-  
րաբերութիւնները ճանչնալու ու այդպէսով  
ամբողջական իմաստին հասնելու համար,  
այդ ամբողջական իմաստին լոյսովը միայն  
պիտի կրնանք այս անգամ իրենց ճիշդ  
արժէքին ու նշանակութեան մէջ ճանչնալ  
ու գնահատել մասնակի յարաբերութիւն-  
ները ու տարրական տուեալներու զգեցած  
իմաստը: Եթէ բառերով միայն կրնանք  
հասկնալ նախագասութիւնը նախագասու-  
թեան մէջ զերատին արուած միայն՝ բա-  
ռերը իրենց կարգին կը ստանան իրենց  
նշանակութեան բուն երանգը:

Ամփոփելով, տարբերություննում, լա-

բարերութեանց հասկացում ու ամբողջով մասերու վերգնահատում կամ մեկնութիւն, այս երեք յաջորդական գործողութիւններով է որ ի բնէ յօրինուած քով որևէ իրականութեան ներգոյ իմաստին ըմբռնման կրնանք հասնիլ:

Դ) Աստիճան մը ևս աւելի բարդ է ու նոչը մտքի այն գործելակերպը որով ներմուծեալ իմաստ մը կը ստեղծուի ու կ'ըմբռնուի միննոյն ատեն:

Հոս իրականութեան մը իմաստ ունենալը և անոր իմաստ տրուիլը միաժամանակ տեղի կ'ունենան: Զուտ առարկայական իրականութիւնը, որովհետեւ այս երրորդ պարագային՝ կը թուի սկզբնապէս չպարունակել որևէ իմաստ. այսինքն առաջեկած չըլլալ իմաստի մը օրէնքին տակ, նշանակութեան տեսակէտով չէզոք, անտարբեր տուեալ մընէ, որ ստկայն կրնայ ստանալ այն իմաստը որ կուտանք իրեն: Ամպ մը չէ յօրինուած այսինչ կինդանական պատկերը ներկայացնելու համար, մինք ենք որ կուտանք իրեն այդ պատկերը, այս վերջինը, անոր վրայ մտածելով: Ահա ինչո՞ւ մեր անոր իմաստ մը ունենալը միննոյն ատեն գոյութիւն կ'առնեն:

Միայն թէ ի՞նչպէս կը բերուինք այսինչ մասնաւոր իմաստը տալ առարկայական իրականութեան մը և ոչ ուրիշ մը: Եթէ կ'ըսենք թէ տուեալը ինքնին անտարբեր է որևէ իմաստի, այս բանը պէտք չէ բացարձակ կերպով տանել: Իրապէս տրեեալը կը ներկայացնէ յաճախ այնպիսի տարրեր որոնք կը թելադրեն մեզի որոշ իմաստ մը. ուրիշ տարրեր ալ ստկայն անոր մէջ պիտի կարենային թելադրել տարրեր իմաստներ:

Հոս, հետեւարար առաջին պահը իմաստաւորման պրոցեսին այդպիսի թելադրութիւն մը ընդունիլն է: Թէ ինչու առարկայական իրականութենէ եկած սա՛ թելադրութիւնը կը իւրացնենք և ոչ ուրիշ մը: Այդ պիտի բացատրուէր մեր տրամադրութեամբը մեր հոգեկան կամ մտաւոր նկարագրովը:

Այս թելադրութիւնը մեկնակէտը կ'ըւլայ մեր մէջ իմաստի մը յօրինումին. իմաստ մը որ առաւել կամ նուազ բազմաթիւ տարրեր կ'ընտրէ տրուած իրականու-

թենէն, ուրիշներ անտեսելով ու անոնց մով յարաբերութիւններու ամբողջ մը կը չինէ:

Այսպէս յդացուած իմաստը ի վերջոյ կ'առարկայացնենք, իրեն կը ցոլարձակենք տրուած առարկայական իրականութեան վրայ, անով ասիկա մեկնելու համար:

Ներմուծեալ իմաստի պարագային մէջ հետեւարար նախորդ արտքերեալ իմաստի պարագային նման երեք պահեր ունինք իմաստաւորման պրոցեսի: Այս երեք պահերը նախորդ պարագայի երեք պահերուն հետ իրարու զուգահեռական են բայց չեն նոյնը:

Հոն նախ տարրերը կը տեսնէինք գրեթէ ամբողջապէս, հոս ալ տարրեր կը տեսնենք, բայց անոնցմէ բոլորը նկատի չենք առներ այլ անոնցմէ ոմանց թելադրութեանը կ'անսանք ըստ մեր մտքի բնութեան:

Հոն յետոյ տարրերու յարաբերութիւնները կը զիտէինք աստիճանական վերելքով մը, ի վերջոյ ընդգրկելու համար տըրուած յարաբերութիւններու ամբողջութիւնը. հոս յարաբերութիւններու ամբողջը առաւել կամ նուազ աստիճանով մեր իսկ յդացումն է: Հոն վերջապէս այդ ամբողջով մասերը կը մեկնէինք ու կ'արժեւորէինք. հոս ալ մեկնութիւն մը կուտանք բայց այդ մեկնութիւնը զրեթէ բռնի կը պարտագրենք տուեալին օրմէ փոխանակ ելած ըլլալու, առաւել կամ նուազ աստիճանով անոր մէջ ներմուծուած է ան:

Եթէ ուզենք հիմա մեր մտանանշած երեք պարագաներուն մէջ իմաստի տըրութեան պրոցեսին ներկայացուցած հասարակաց զիտէրը երեւան բերել, պիտի ըսենք երեքին մէջ ալ պրոցեսին մեկնէտը առարկայական իրականութիւն մընէ և ելակէտը այդ իրականութեան, նշանակութեամբ մը հարստացումը մեկնութեան մը չնորհիւ: Ի՞նչ որ կը տարրերի մէկ պարագային միւսը, այդ նշանակութեան պարունակութիւնն է նախ, և յետոյ այդ նշանակութեան առաջ զալուն հոգերանական պայմանը:

ՇԱՀԱՆ Ռ. ՊԵՐՊԵՐԵԱՆ

